

— Գացէք, գացէք, անփորձ պատանի մը բռներ բերեր էք եւ «Զելօ»

կը կոչէք:

Այս խօսքերը լսելէ վերջ, առանց ըմբանելու թէ դատաւորն ու հազարակեաը թատրերգութիւն մըն է որ կը բեմադրեն, Թորոս իր արժանապատութիւնը վիրաւորուած կը զդայ, չկրնալով հանդուրժել իր դէմ եղած այս «ծաղրն» ու «հեղնանքը», ստքի կանգնելով կը բացադանչէ.

— «Իշտէ, Զելօն ես եմ : Եթէ չէք հաւատար, նժոյզս եւ զէնքս տուէք, Սվազի ամբողջ բանակը դէմս թող ելլէ . . .» :

Հազարապետը կացութիւնը փրկելու ձգտումով մը ամբաստանեալը ոնապարծ սովորութեան տէր մէկը ցոյց կու տայ : Բայց այս անգամ Թորոսը խօսքը հազարապետին կ'ուղղէ :

— Ես չէ՞ի, որ դուն քու զինուորնելովդ երբ մեր դէմ ելար՝ քաջ մարդ մը ըլլալուդ՝ կեսնքդ խնայելով միայն սրունքդ վիրաւորեցի : Քեզի չ'աղդ զարարեցի՞՝, որ եթէ անգամ մըն ալ դէմս գաս, գնդակս կուրծքիդ կու դայ :

Եւ ինքնութիւնը լրիւ տպացուցած ըլլալու համար, Թորոս քանի մը անդամ բռաւան զարկած ըլլալը փաստող թուականները կը թուէ :

Ասոր վրայ հազարապետը կը գունատի, իսկ ապշահար դատաւորը ուրիշոց չ'ունենար եւ Թորոսին կախազանի վճիռը կ'արձակէ . . . :

ՇՈՒՂՈՒԽԸ

Գ.— ԹՈՐՈՍ ԾԱՌՈՒԿԵԱՆ — ԶԵԼՅՈ —

«...Եւ ահա Թորոս Ծառուկիանը», «Հայորդին», ՍԻԱՄԱՆԹՈ

Թորոս Ծառուկեան ծնած է Կիւրինի մէջ, 1870 թուին :

«Երկար ու նեղ հովիտի մը գերկը ներկայացնող Կիւրինը կը գտնուի Սեբաստիոյ նահանգային շրջանակին մէջ, որուն ծայրը կը հասնի մինչեւ Կիւրիկոյ սահմանները», կը գրէ յայտնի գրադէտ Ս. Մ. Ծոցիկեան : «Կիւրինի շուրջ կան Ալպիստանը, Աղեղիէն եւ Ալան Թաշը : Ունի հին բերդ մը, մաշումք աւերակ, մնացած Հռովմէացիներու տիրապետութեան շրջանէն» :

Հայերու զբազումները եղած են, գլխաւորաբար, առեւտուրը, երկրագործութիւնը, գորգաշնութիւնը : Անոնք ցոյց տուած են ճարպիկութիւն եւ ճեներէցութիւն, որոնց չնորհիւ տիրացած են թէ տնտեսական լաւ պայմաններու, եւ թէ տիրական դիրք գրաւած առեւտրական հրապարակի վրայ :

Կիւրինցիներու համար կ'ըսուի, որ եղած են զօրաւոր կամքի տէր անհատներ, այնպէս որ, շրտով տեղի չեն տար, կը պնդեն իրենց ըսածին վրայ, եթէ սխալ իսկ ըլլայ : «Արեւմտահայ Աշխարհ» հատորի հեղինակը կու տայ այս մասին քանի մը օրինակներ, որոնցմէ մէկը ահաւասիկ . . .

«Երկու Կիւրինցիներ, ճամբորդութեան մը միջոցին, հեռուէն կենդանիի նմանող մարմին մը կը տեսնեն, որ սարին վրայ կեցած էր անշարժ : Անոնք կը վիճարանին իրարու հետ, առանց զիտնալու, թէ էապէս ի՞նչ է իրենց տեսածը : Մէկը շարունակ կը պնդէ թէ տեսածը թոշուն մըն է : Միւսն կը պնդէ, թէ անիկա այծ մըն է : Ու վերջապէս քարեր կը նետեն կենդանիին վրայ, որ կը սկսի թոչիլ : Առաջին կիւրինցին, յաղթականօրէն, կը նիին վրայ, որ կը սկսի թոչիլ : Առաջին կիւրինցին, յաղթականօրէն, կը յայտարարէ թէ արդարեւ իր ըսածը ճիշդ էր : Իսկ երկրորդը կ'ըսէ՝ «Թուէ էլ՝ այծ է» :

Կիւրինի հայերը եղած են հայրենասէր եւ տուած են շարք մը իմացական եւ յեղափոխական ուժեր, որոնք հայութեան պատիւը արատաւորել վորձող, ինչքերը յափշտակող բոլոր տեսակի բռնապետներու դէմ կոռւած են եւ ոմանք ալ պատուհասած:

Այդ քաջերուն մէջ անուանի եղած է Թորոս Մառուկեան, որ անմահացած է ոչ միայն Կիւրինի պատմութեան, այլ Հայ Յեղափոխական Պատմութեան մէջ:

Թորոս զաւակն էր Մահտեսի Վարդավառի, որ ունեցած է վեց զաւակներ, որոնց ամենափոքրը, բայց ամենին ընդունակը եղած է Թորոսը:

Թորոս կը յաճախէ «Արամեան Վարժարան»ը, եւ «չնայած կարճահասակ եւ տկար կազմին, այդ ժամանակուայ գիւղի «Արամեան» դպրոցի վարչութիւնը նրան տուել էր հսկայ նահապետի անուն, Զարմայր էր կոչում նրան: Անուանափոխութիւնը նորածեւութեան կարդն էր անցել այդ ժամանակները դպրոցներում, թէեւ աշակերտները ոչինչ չէին ստանում: Խորենացու պատմած նախնական դարերի առասպելական հերոսները վերակենդանացած էին յանձին «Արամեան» վարժարանի աշակերտներին: Թորոսին կարծես ծաղրելու համար գիտմամբ էին կացրել այս հսկայի անունը...»: («Յիսեամեակ» էջ 93):

Թորոսի հայրը, Մահտեսի Վարդավառ, իր ընտանիքին ապրուստը կը հայթայթէր գիւղական առեւտրական դործով: Անիկա այդ աշխատանքին մէջ զարձած էր հանրածանօթ իր ուղղամտութեամբ, բարութեամբ եւ կարօտեալներու օժանդակութեամբ. այնպէս որ բոլորէն կը յարդուէր:

Մահտեսի Վարդավառ, երբ առեւտրական գործով մօտակայ գիւղերը կ'այցելէր, իրեն կ'ընկերակցէր եւ Թորոսը, առեւտրական դործին ծանօթացնելէ աւելի՝ անոր Փիզիքական կազմը զօրացնելու, չարքաշ կեանքին փարժեցնելու համար, որովհետեւ փորձով համոզուած էր որ թուրքերու հետ ապրող մը պէտք է ըլլայ ճարպիկ, քաջ եւ անվախ:

Արդարեւ այդ ընկերակցութիւնը կը նպաստէ Թորոսի Փիզիքական կազմին, սակայն կը ճնշէ եւ անոր մանուկ հողին, երբ ականատես կ'ըլլայ թուրքերու տմարդի վերաբերմունքին հանդէս հայերու, կը տեսնէ թուրք լաճերու անխնայ հալածանքը հայ մանուկներու: Պատանի Թորոսին համար անհասկնալի էին այս բոլորը, մանաւանդ երբ հայերը չէին փորձեր փոխադել, քոսոտ թուրքերու առջեւ կը խոնարհէին: Ասկէ զատ կը նկատէր որ մերթ հայրը թուրք պաշտօնեաներու ապրանք կու տար կէս գնով, իսկ հայերէն լման զինը կը գանձէր:

Օր մը, մօտակայ գիւղէն տուն վերադարձին, հօր եւ զաւկին միջեւ հետեւեալ խօսակցութիւնը տեղի կ'ունենար.

— Ինչո՞ւ թուրք պաշտօնեաներու տուած ապրանքիդ շատ անդամ լման գինը չես ստանար, ոմանց ալ նուէր կ'ընես, կը հարցնէ Թորոս:

— Այդ շուները եթէ այդ ձեւով չզապենք, առեւտուրի գործերնիս չենք կրնար շարունակել, կը վնասեն մեղի...:

— Մենք ալ իրենց կը վնասենք:

— Մենք չենք կրնար, տղաս, անոնք աէլ ունին:

— Ո՞վ է անոնց տէրը, կը հարցնէ Թորոս զարմանքով:

— Թուրք կառավարութիւնն է:

— Ուր է մե՛ր կառավարութիւնը:

- Մենք կառավարութիւն չունինք, տղա՛ս :
- Ինչո՞ւ չունինք :
- Մահտեսի Վարդավառ կը սրտնեղի Թորոսի այս կերպ հարցումներէն :
- Հիմա չունինք, թերեւս օր մը ունենանք, կ'ըսէ ու կը լոէ, չի պատասխաներ Թորոսի այլ հարցումներուն :

**

1877-ին կը ծագի թրքօ-ռուս պատերազմը : Թուրք բանակը երկար չեղանակ պիմանար, կը բարձրացնէ պարտութեան դրօշը : Պատերազմը կը վերջանայ, սակայն հայութեան վիճակը աւելի կը վատթարանայ : Պարտուած բանակին մնացորդները երբ տուն կը վերադառնան՝ հայութեան համար կը սկսի դժուխային կեանք մը : Թուրքերը կը փորձեն իրենց վրէծը լուծել կեալուրներէն : Կիւրինի եւ շրջակայքի հայութիւնը ենթակայ կ'ըլլայ թալանի . կը խշոտան-դուի, շատեր կը սպաննուին եւ կ'առեւանդուին . . . :

Անգլիական «Թայմզ» թերթին թղթակիցը, «որ պատերազմի ատեն թուրք բանակին մէջ դտնուած է, իր թերթին դրկած ընդարձակ թղթակցութեան մէջ, վերադառնող զինուորներու զործած ոճիրներու մասին, այսպէս արտայատուած է . . . Անգլարազ եւ նկարագրել այն բալը սարսափները, աւարառութիւնները եւ ոնիրները, որ նիւթեցին հայաստանի մէջ Օսմանեան պարտուած բանակին մնացորդները, իրենց վերադարձի նամբաներուն վրայ . . .» :

Կիւրինցիներէն շատեր ստեղծուած գարհուրելի կացութեան անկարող բարձրութեանալու, կը դադթեն հեռաւոր քաղաքներ քիչ մը ապահովութիւն ունենալու յոյուով : Մահտեսի Վարդավառն ալ իր ընտանիքով կը միանայ գաղթողներուն եւ կը հաստատուի մէջ, ու հոն եւս կը սկսի շարունակել իր մանր առեւտուրի գործը :

Պատանի Թորոս Եօզզատի մէջ կը յաճախէ «Լահանեան» գոլոցը, «որ արտակարգ ընդունակութիւն ցոյց կու տայ հայերէնի եւ թուրքերէնի մէջ :

Սակայն հօրը մահէն վերջ իր եղբայրներուն օգնելու համար կը ձգէ գոլոցը :

Թորոսի մայրը, Վասկառէն, Եօզզատի մէջ հանդիսաւ կեանք չ'ունենար, մանաւանդ իր ամուսնոյն մահէն վերջ գիշեր ցորեկ կ'երազէ Կիւրինը ուր թողած էր մօտիկ աղքականները, որոնց կարօտովը կը մըրկուէր : Թուրուսու, պաշտելու աստիճան սիրած մօրը գոհացում տալու համար, կը բաժնուի իր եղբայրներէն եւ մօրը հետ կը վերադառնայ Կիւրին, հօրը կարողութիւնէն իրեն ինկած բաժինով կը բանայ առեւտրական փոքր խանութ մը : Գործի մէջ բոլորովին առանձինն, Թորոս աւելի մօտէն շփում կ'ունենայ թուրքերու հետ եւ կը թափանցէ անոնց հայատեաց զգացումներուն, շարութիւնով լեցուն հոգիներուն :

Կարճ ժամանակի ընթացքին Թորոսին ձեռք բերած յաջողութիւնը թուրքերը հաշտ աչքով չեն դիտեր, կը շարանան եւ կը մտադրեն վնասել անոր : Թուրքերու արարքները շատ ծանր կու դան Թորոսին, երբ մանաւանդ թուրք պաշտօնեաներու առջեւ գլուխ խոնարհեցնելու, կաշառք տալու էր՝ դործը շարունակելու համար : Ասոնք սակայն այնքան չէին զայրացներ Թորոսը, որքան թուրքերու յայրատ նայուածքները դէպի հայ իդական սեռը :

Օր մը, խանութին մէջ դտնուող թուրք մը, առեւտուրի համար եկող հայ կնոջ մը դուհիկ խօսք կը նետէ: Թորոսի արիւնը գլուխը ցատկելով անզդալարար ձեռքը գրապանը կը տանի: Թուրքը կարծելով որ գրապանէն զէնք հանել կը փորձէ զինք պատժելու համար, խանութին դուրս կը փախչի եւ շունչը ոստիկանատունը կ'առնէ, ըսելով որ կեալուր Թորոսը իր վրայ զէնք քաշեց: Աստիկանները կը հասնին, կը կատարեն քննութիւն, եւ սակայն որեւէ զէնք չեն գտներ: Այդքանը արդէն բաւական կ'ըլլայ որ թուրքերը այն աստիճան չարանան, որ Թորոս անկարելի գտնէ խանութին շարունակութիւնը: Կը փակէ եւ տաեն մը չ'երեւիր հրապարակին վրայ:

Խանութը փակելէ յետոյ Թորոս երկար ատեն անդործ չի մնար:

Կ'որոշէ հօրը նման ըլլալ գիւցաղն շրջիկ առեւտրական: Դիւրին չէր սակայն ոտքով շրջիկ առեւտրական ըլլալը: Կ'ենթարկուի այլատեսակ զրոկանքներու. սակայն կը տոկայ, համբերութեամք կը տանի բոլորը, մինչեւ որ բաւական յաջողութիւն ձեռք բերելով՝ ի վիճակի կ'ըլլայ ձի մը եւ վեց հարուած մը գնել, իրագործելու համար աւելի հեռաւոր վաճառաշահ քառականքները երթալու իր ծրագիրը:

Շրջիկ առեւտրականի կեանքը այնքան արագ կը կերպարանակոխէ Թորոսը, որ մանկութենէ զինքը ճանչցողները կը դժուարանան հաւատալ թէ Մահաւսի Վարդավառի վտիտ ու տիեզդ մարմնով զաւակն է ան:

Պայծառ օր մը, կչսօրուան մօտերը, Թորոս եւ կիւրինցի այլ վաճառականներ դիւղին մօտիկ աղքիւրը իրենց ձերը կը ջրեն, երբ քանի մը մոլեռանդ թուրքեր վրայ կը հասնին եւ հայհոյանքներով կը փորձեն առաջնութիւն գրաւել: Թորոս տեղի չի տար, կ'արհամարհէ թուրքերու սպանալիքը եւ կը զգուշացնէ որ բերաննին մաքուր պահեն երբ կը խօսին հայերու հետ: Թուրքերը վրան յարձակելով կ'ուզեն «զաս մը տալ» այդ «խոզ» հայուն, որ անդամ մալ բերանը չբանայ: Թորոսի արիւնը գլուխը կը ցատկէ, կը քաէ վեց հարուածը ու կը փորձէ կրակել, սակայն իր ընկերները անմիջապէս կը միջամտեն եւ կ'արդիկեն զէնք դորձածելէ: Այս դէպքը ելեքտրական հոսանքի նման շրջան կ'ընէ թուրք շրջանակին մէջ: Կեավուր մը յանդդնած է զէնք քաշել թուրքի մը վրայ. չեղած չլսուած բան է այդ: Գիւղին թուրքերը զէնքերով, բիրերով, սուրերով եւ տապարներով զինուած կը փութան դէպքին վայրը, բայց Թորոս իր սպիտակ ձիուն վրայ է արդէն եւ կայծակի նման կը սուրայ դէպի մօտակայ անառիկ լեռը: Թուրք ամբոխը, ձիաւոր եւ հետիւտն, կը հետապնդէ զայն, բայց երբ մութը կը կոխէ, ետ կը դառնան ձեռնունայն:

Յաջորդ առաւօտ Թորոս դուրս կու գայ գիշերած վայրէն, ծպտուած՝ Շապան անուան տակ, կ'անցնի մօտակայ թուրք գիւղը: Գիւղի թուրքերէն կը լոէ դէպքի մասին չափազանցուած ձեռով: Անոնք եւս կատաղած էին կեամուրի մը այդ աստիճան համարձակութենէն: Իսկ ոմանք ալ հայ ըլլալուն կը կասկածէին, չէին հաւատար, ըսելով թէ «ստրուկ հայ մը չի յանդդնիր զէնք գործածել թուրքի մը վրայ»:

Թորոս կը լսէ այս բոլորը եւ անտարբեր կը ձեւացնէ ինքզինքը, մերթինքն ալ համամիտ գանուելով անոնց եւ մտքին մէջ կ'որոճայ ընելիքին մասին, զամանգի կը զգայ թէ այլեւս իրեն համար դիւղ վերագառնալը վտանգաւոր է....:

Թորոս, իբր շրջուն առեւտրական քանիցս եղած էր Մարզուան ու իր մօտիկ բարեկամ Մուրատէն լսած էր գաղտնի ընկերութեան մը գոյութեան մասին, որուն նպատակն էր աշխատիլ հայութեան ազատագրութեան համար։ Այն ատեն հետաքրքրուած չէր ատկէ աւելին դիտնալու։ Մտարերելով այս պարագան, կը մեկնի Մարզուան տեսակցելու իր բարեկամին հետ։

Մարզուանի մէջ ականջին կը հասնի դարձեալ Մարզ-Գայայի անտառներու հերոս Մինաս Օզիկի ուրիշ մէկ քաջագործութիւնը - Լողման եւ Քիւշիկ Հասան երկու նշանաւոր աւազակներու սպանութիւնը։ Թորոս կը զդայ իր մէջ բարի նախանձին զրգուուիլը։ Համանելու համար իր նապատակին կը զնէ հազար փամփուշտ եւ վեց հարուած մը ու կը ներկայանայ իր բարեկամ Մուրատին, կը խնդրէ թախանձագին իրեն օգնել զանոնք յանձնելու Ընկերութեան եւ, եթէ հնարաւոր է, անոր անդամակցիլ։ Մուրատ նախ կը մերժէ միջնորդել, սակայն երբ կը տեսնէ Թորոսին հաստատակամութիւնը եւ կը լոէ աղաչանքը, կը ծանօթացնէ Հնչակեան Կուսակցութեան տեղական վարչութեան, որը՝ ժիրայրի խորհրդով՝ փորձելու համար անոր քաջութիւնն ու հաւատարձութիւնը, թերթերու ցրուիչի պաշտօնով կ'ուղարկէ Պողոսի հայրնակ գիւղերը։

Այդ առաջին քայլին Թորոսի առջեւ կը բացուի արիւնի ճանապարհը բոլորովին անակնկալորէն։ Իրեն յանձնուած միսիան յաջողօրէն կատարելէ վերջ, վերադարձին, Ագտաղի մօտերը, երկու քիրտերու կը հանդիպի, որոնք կը փորձեն կողոպաել զինք։ Թորոս կ'ընդդիմանայ, կը զգուշացնէ զանոնք իրեն ձեռք չդպցնել, եթէ կ'ուղեն ողջ մնալ։ Աւազակ քիրտերը կը ծիծաղին, կը հեղնեն Թորոսին սպառնալքը եւ աւելի կը մօտենան անոր՝ զէնքերը կրակելու պատրաստ։ Թորոս անդամ մ'ալ կը զգուշացնէ, սակայն տեսնելով որ խօսք հասկցողներ չեն, արագօրէն վեց հարուածը քաշելով գետին կը տապալէ մին, միւսը լեղապատառ կը փախչի ու կը կորսուի Աղ Տաղի անտառին մէջ։

Թորոս սպաննուած քիւրտին զէնքն ու փամփուշտները կը վերցնէ, իսկ դիսկը քաշելով մօտիկ ապառաժի մը ետեւը կը ձգէ ու կը շարունակէ իր ճամբան։

Թորոս վերադառնալով Մարզուան, յաջող իր առաքելութեան մէջ, Հնչակեան Վարչութեան գնահատանքին կ'արժանանայ։ Ատկէ օրեր վերջ պաշտօնական ուխտառութիւնը կը կատարուի, կ'արձանագրուի կուսակցութեան՝ նշանակուելով կազմակերպիչ Մարմնի անդամ։

Պողոսի գիւղը այդ ժամանակ ոչ միայն կիւրինցի առեւտրականներու կեղրոնն էր, այլ Հնչակեան հայդուկներու, որոնց մէջ ուշադրաւ էին Թաւասցի Արապ Օզիկ Սարզիսը, Փանոսը եւ Կիւլպէնկը, որոնք ծպտուած արձակ համարձակ կը պատէին՝ կազմակերպելով զարթնող երիտասարդութիւնը։

Թորոսի յանկարծական երեւան դալը եւ կատարած մէկ երկու յանդուղն զործերը այդ հայդուկներուն ուշադրութիւնը զրաւած էին, որոնք անձկագին էին շուտով հանդիպիլ անոր։ Այդ հանդիպումը կը կարդադրուի Մարզուանի Վարչութեան կողմէ Պրուճ Գշլա դիւղին մօտիկ ձորի մը մէջ։ Հայրենիքի եւ մարդկութեան նուիրուած քաջերու հանդիպումը կ'ըլլայ անհկարտութիւնը սրտառուէ, կարծես երկար տարիներով իրարու ծանօթներ

Եղած Ալլային, որոնք երկար բացակայութենէն յետոյ զիրար կը վերադըռնէին: Ուրախութեան արցունքները կը հոսին անոնց աչքերէն: Հոն, Հնչակեան Վարչութեան ներկայութեան, կը կրկնեն իրենց ուխտը՝ հաւատարմօրէն ծառայելու հայութեան:

Ս. Կարապետ վանքը ինկիւրիէն 160 մզոն հեռու է եւ կը պատկանի Կեսարիոյ: Հայաստանի հին եւ պատմական արժէք ներկայացնող հաստատութիւններէն մին է, շինուած կեսարիոյ քաղաքէն երեք ժամ հեռաւորութեան վրայ, գրեթէ Ս. Խաչ անունով լերան վրայ:

Ամէն տարի Վարդավառի տօնը այս վանքին մէջ կը կատարուի անօրինակ բազմութեամբ մը ուխտաւորներու, մօտակայ եւ հեռաւոր քաղաքներէ եկած:

«1892 թուի Վարդավառի տօնին էր, կը գրէ Վերակազմեալ Հնչակեան Բարսեղ Օհանեան, որ բախտը ունեցայ հանդիպելու «Զելլօ»ներուն, Ս. Կարապետի վանքին մէջ: Այն տարին Մարզուանէն, Սերաստիայէն, Այմասիայէն, նոյնիսկ Սամսոնէն ու Զէյթունէն ուխտաւորներ խումբ խումբ դիմած էին հոն, ու անոնց թիւը սովորական տարիներու կրկնել եղած էր: Մասնաւորապէս յեղափոխական երիտասարդութիւնը իրար ճանչնալու համար ժամագրութիւն տուած էր Ս. Կարապետի տօնին:

«Վանքին պարտէզը նստած էինք քանի չափ երիտասարդներ, խումբ կազմած: Տեսարանը որուն ներկայ եղայ անմոռանալի է ինձ համար այս պահուն իսկ, հակառակ որ աւելի քան չորս տասնեակ տարիներ անցած են այն օրէն ի վեր: Այդ օրը կը նմանէր աղուոր անուշ երազի մը, որ պիտի ուզէի երբեք չվերջանար: Ես գեռ յեղափոխական մը չէի, թերեւս անոր համար ալ աւելի կը սքանչանայի այդ ծաղիկ երիտասարդութեան վրայ: Իրենց լազի հազուստներուն մէջ առնական, համակ սպառապէն, ոսկեհիւս պաշտիները խորխորէն դէպի ձախ հակած, ցեղին ծառացումը կը ներկայացընէին անոնք: Անոնցմէ ոմանք ունեցած էին արդէն ասպատակային քաջակործութիւններ: Ամէնքն ալ կը սպասէին Մեծ «Զելլօ»ին (Թորոս Շառուկեանին), որ խոստացած էր ինչ որ ալ պատահէի, անպայման այցելել վանքը:

«Կէս օրի մօտ է, ահա հեռուէն կ'երեւին քանի մը ձիաւորներ: Անոնք են: Ամէն ոք ոտքի վրայ: Անոնք, հսկաները Հայ Բնդվումի, անվախ, անվեհ կը յառաջանան ձի խաղցնելով, իբր թէ հարսանիքի կ'երթան....:

«Բոլորակ կը կազմուի շուրջերնին: Եւդոկիոյ վարդ օղիի բաժակները կը բարձրանան եւ մեր հայդուկներուն ձայնն ալ միեւնոյն ատեն կը բարձրանայ: Մաղթանք մըն է ամբողջ հայութեան, մաղթանքը նուիրագործուած «Զելլօ»ի բերնով.

«Կեցցէ իրիմեան Հայրիկ պատռական,
Թող սատկի Սուլթան Ապտիւլ Համիտ խան»:

«Ու վանքի պահպանութեան համար զրկուած ոստիկանները, սմքած, մէկ կողմ քաշուած սուրճ կը խմեն....:

«Իրիկնամուտին նիրզէի կողմէն եկող նոր ձիաւոր-ոստիկաններ կը նշմարուին: Ամէն ոք կ'ուզէ կոռուլ: Բայց այդպէս չէր մտածեր թորոս:

«Իր կորուկ հրամանն էր, տեղերնէդ մի՛ շարժէք, մեր դործը մեղի ձգեցէք, կիները, տղաքը վտանգելու իրաւունք չունիք....:

«Այդ երջանիկ օրը աւաղ իր վաղորդայնը պիտի չունենար: Սերաստա-

շի պառաւ մայրիկ մը, ի տես այս առենուն «Աստուած չար աչքէ, չար նա-
զարէ պահէ տղաքը» բացագանչութիւնը դեռ ականջիս կը հնչէ»: (Պատմ.
Հայ Կեսարիայ):

Ու «Զելլօ»ները — թորոս Ծառուկեան, Կիւլպէնկ Բարսեղեան, Միրի-
ճան Խանապախեան, Փանոս Եաղուղեան եւ Տիշլէկ Յովհաննէս Արզուման-
եան կ'ասովատակեն իրենց ձիերը եկողներու ուղղութեամբ:

Հեռուէն եկողները տեսնելով վանքին կողմէն դէպէ զիրենք արշաւող
ձիաւորները, կը փոխեն իրենց ուղղութիւնը եւ կ'անհետանան մօտիկ ձորին
մէջ . . . :

**

Յաջորդ օրը Կեսարիոյ ոստիկանատան մէջ արտակարդ իրարանցում
մը կը տիրէք: Լրտեսները ոստիկանապետին իմացուցած էին թորոսին եւ
ընկերներուն ներկայութիւնը վանքին մէջ: Ոստիկանապետը կատղած կը
պոռար ոստիկան զինուորներուն երեսին.

— Ինչքա՞ն կոյր եղած էք, որ չէք տեսած այդ որիկաները եւ ձերբա-
կալած: Տէրութեան հացը կ'ուտէք եւ սակայն անոր թշնամիներուն աչք կը
դոցէք, շան սատակ չէք ըներ զանոնք իրենց տեղը:

— Մենք տէրութեան թշնամի Փէտայիներ չտեսանք վանքը հաւաք-
ուող մեծ բազմութեան մէջ, կ'ըսէ տասնապետը:

— Ինչպէս թէ չէք տեսեր: Որո՞նք էին հինգ զինեալ ձիաւորները, կը
ճշայ ոստիկանապետը եւ ապտակը կ'իջեցնէ տասնապետի երեսին:

— Անոնք լազեր էին, կը պատասխանէ խղճալի ձայնով տասնապետը
եւ ձեռքը կը տանի երեսին:

— Լազերը ի՞նչ գործ ունին կեավուրներուն սրբավայրը: Ինչո՞ւ չէք
ըսեր թէ նապաստակներ էք բոլորդ ալ, կ'ըսէ ոստիկանապետը:

«Զելլօ»ներու — թորոսի եւ իր ընկերներու այդ կողմերը երեւնալուն
ուուրը չորս կողմը արձագանդած էր:

Զերքէ հայտեաց աւազակը, Խուսրեֆ Փաշա, իր մարդոցմով աճա-
ռարած էր Սերաստիայէն ինքզինքը Կեսարիոյ ոստիկանութեան տրամադրու-
թեան տակ գնելու, ձերբակալելու համար թորոսը եւ ընկերները, լսած ըլ-
լալով, որ անոնք անցած են Պալասի դաշտը: Ոստիկանապետը ոչ միայն կը
համաձայնի Զերքէ պատաշարին, ընկերացնելով անոր եւ երկու տասնեակ
համաձայնի Զերքէ պատաշարին, այլև կը ձերբակալէ վանքը ներկայ եղող երիտա-
սոստիկան-զինուորներու, այլև կը ձերբակալէ վանքը ներկայ եղող երիտա-
սոստիկան-զինուորներու, որոնք որպէս թէ դիտմամբ ոստիկաններու ուշադրու-
սարդներէն շատերը, որոնք որպէս թէ դիտմամբ ոստիկաններու ուշադրու-
սարդները այլ կողմ կեզբոնացուցած են եւ օղի հրամցուցած, որ թորոսն ու ըն-
թիւնը այլ կողմ կեզբոնացուցած են եւ օղի հրամցուցած, որ թորոսն ու ըն-

ենոնները ապատ եւ անխռով ման գան բազմութեան մէջ:
թուրք հասարակութեան մէջ դէպէ մասին այլանդակ, առասպելա-
կան զրոյցներ կը սկսին ըրջան ընել: Շատեր կը պատմեն թէ Փէտայիները
խրոխորէն սպառնացած են ոստիկաններուն, որ ներկաններու հանգիստը
խանդակարող դէպէ բուռ տեղի չտան, աչալուրջ հսկեն: Ու ոստիկանները, սար-
սակահար Փէտայիներու սպառնալիքէն, հլու հպատակ, հսկած են ժողո-
մուրուի ապահովութեան:

Թորոսին անծանօթ չէր կեսարիոյ ոստիկանապետի արտօնութեամբ Խուսրել Փաշայի իր գէմ դուրս գալը : Ինքն ալ կը բարձար հանդիպիլ զինք հետապնդողին, որուն ոճիրներուն գիտակ էր : Բայց կ'ուզէր ոստիկանապետին հաշիւը կարգադրել նախ : Մութ գիշեր մը՝ ամէն կարգադրութիւն ընելով՝ կիւլպէնկի հետ կը մտնեն ոստիկանապետին տունը եւ խեղդամահ կ'ընեն զայն : Եւ որպէսզի հայերուն վրայ չկասկածին, ոստիկանապետին հակառակը եւ հայատեաց Քիւրտ Հասանին վերարերեալ առարկայ մը կը ձգեն սենեակը ու կը հեռանան :

Յաջորդ օրը կառավարական շրջանակները իրար կ'անցնին : Հայերը լայն շունչ մը կը քաշեն : Քիւրտ Հասանը կը ձերբակալուի ու կը բանտարկուի որպէս մարդասպան :

Այդ գէպէքն շաբաթ մը վերջ, արեւածագին, Պալասի մօտերը Թորոս եւ կիւլպէնկ կը նշմարեն խումբ մը մարդիկ : Հեռադիտակով կը նշմարեն որ աւազակ Խուսրել Փաշան եւ իր մարդիկն են, իրենց առաջնորդ ունենալով կիւրինցի Ահմէտ Պէյ կոչուող անպատիւ երիտասարդը :

Կեմերէկէն ոչ շատ հեռու Գարա-Գէօլ հայաբնակ գիւղի հարաւային կողմի բլուրին վրայ կանդ կ'առնեն Թորոս եւ կիւլպէնկ : Աւազակ Խուսրել հեռուէն կը նշմարէ երկու ձիւորներ, որոնց զէնքերը արեւի ճառագայթներէն կը փայլէին : Երկուստեք վիրար ճանչնալով հրացանաձկութիւնը կը սկսի եւ կը շարունակուի մօտ երկու ժամ : Աւազակ Խուսրելի մարդոց շարքը կը սկսի նօսրանալ, ոմանք կը դիմեն փախուստի : Աւազակը ինքն ալ կծիկը կը դնէ, երբ թեւէն կը վիրաւորուի :

Թորոս եւ կիւլպէնկ չեն հետապնդեր, այլ կ'անցնին մօտակայ հայ դիւլը հանգստանալու : Տեղեկանալով որ գիւղին մէջ կայ երիտասարդութիւն մը, անդործ չեն նստիր, ձեռք կ'առնեն կազմակերպչական գործը, կը խօսին հայութեան թշուառ վիճակին մասին եւ կը շեշտեն ինքնապաշտպանութեան պէտքը : «Թուրքերն ու քիւրտերը անպատիժ կը յափշտակեն, կը գողնան ձեր իրաւունքը, նոյնիսկ կը սպաննեն ձեզ, կը խօսի Թորոս պարզ, անոնց հասկընալի գիւղական լեզուով, բայց դուք ճայն չէք հաներ, դարձած էք ստրուկներ : Անոնք փարած իրենց զէնքին, կ'ապրին անաշխատ, ձեր քրտինքով : Դուք ալ փարեցէք զէնքին, պաշտպանելու համար ձեր իրաւունքը : Անոնք քաջ են՝ երբ դուք անզէն էք, չէք փորձեր պաշտպանել ձեզ : Դուք եւս ունեցէք զէնք՝ անոնք պիտի դառնան նապաստակներ : Զէնք դորձածել սորվեցէք ոչ թէ ուրիշներու իրաւունքը յափշտակելու, ձեզմէ տկարները նեղելու, ալլ դուք ձեղ պաշտպանելու համար : Ինքնապաշտպանութիւնը սուրբ է, Աստուծոյ իսկ հաճելի : Սիրեցէք վիրար Եղբօր նման, եղէք նեցուկ միմեանց, բայց մի մոռնաք, ունեցէք զէնք» :

Երիտասարդութիւնը, յափշտակուած Թորոսի խօսքերէն կ'ընդառաջէ կրմը զնելու Հնչակեան Մասնաճիւղի մը, որուն զէնք հայթայթելու դործը կը ստանձնեն Թորոս եւ կիւլպէնկ :

Երեմիա Մարտիկեան, Սերաստիոյ Ղարակու գիւղացի, կը գրէ՝ «Իրիկուն մը կնոջս մեծ մայրիկը, Սառա տուտուն, երբ մենք կը խօսէինք յեղափոխականներու մասին . Ա՛խ» մը քաշելով ըստւ — «Կտրիճ յեղափոխականները՝ Զելլօն եւ իր ընկերներն էին, որ թուրքերը կը գողացնէին : Իրիկուն մը երկու հատ էշխաներ եկան մեր տունը ամուսինս տեսնելու ;

ի՞նչ գեղեցկատեսիլ երիտասարդներ էին. վրանին-գլուխնին զէնքեր եւ փամփշտականներ — կայծ ու կրակ : Քանի մը օր մեր տունը կեցան : Ամուսինս եղբօր նման կը գուրգուրար անոնց վրայ : Չեմ դիտեր ո՞ր չար մարդը ուստիկանութեան լուր տուած էր : Մեր տունը պաշարուեցաւ : Այդ անվախ երիտասարդները ձիերը հեծնելնին ու ոստիկանական շղթան կտրելնին մէկ ըրին, ու անցան դիմացի լեռը : Ոստիկանները հետեւեցան անոնց, բայց շուրջ տով ետ վերադարձան ըսելով թէ չտեսանք : Ոստիկանին մէկը, օրեր վերջ, իր բարեկամին ըսած էր . «Տեսանք էշլիաները, շատ հեռու չէին, սակայն անոնց զնդակները երբ սկսան վժլտալ մեր ականջներուն տակ, վախերնուս վերադարձանք» :

«Այդ դէպքէն երկու շարաթ վերջ Զորին մէջ կատարուեցաւ դէպք մը որ թուրքերը սարսափեցուց : Պետական Բոստան ձորին մէջ կը մտնէ, անմիջապէս կը պաշարուի : Վեց եօթը թուրքեր իրենց վախէն կը սմքին, չեն դիմադրեր : Պաշարողները դրամի պարկը կ'առնեն եւ կը հեռաւ սմքին, չեն դիմադրեր : Պաշարողները դրամի պարկը կ'առնեն են թունան : Օրեր վերջ ամուսինէս իմացայ որ բոստան զարնողները եղած են թուրոս եւ կիւլպէնի եւ դրամը բերեր թուրք ու հայ խեղճ դիւզացիներուն բաժանելու են :

«Թուրք աղքատ հասարակութիւնը շատ կը յարգէր գանոնք, յաճախ աջակից կ'ըլլար անոնց որ ոստիկան-դինուորներու ձեռքը չանցնին :

«Հայութեան պաշտպան յեղափոխականները ատոնք էին... պաշտելի հոգիներ...» :

1892-ի ամառնային օր մը, կէս օրը անց, թորոս եւ կիւլպէնի դարձեալ կառավարական եւ Խուսրել աւազակի ուժերուն դէմ յանդիման կու գան Մարզուանի գաւառին մէջ, Տավշի Տավշի լեռներուն մօտերը :

Թորոս եւ կիւլպէնի անցած էին այդ կողմէրը քիչ մը հանկստանալու համար, եւ անտեղեակ՝ աւազակին եւ իր մարդոց այդ կողմէրը դանուելուն : Բաւական հանդստացած երբ կը պատրաստուէին մեկնելու, իրենց դէմ կը գտնեն բռնութեան ուժերը, բայց չեն կորսնցներ իրենց պաղարիւնութիւնը . անմիջապէս կ'որոշեն ընելիքնին : Իրարմէ կը հեռանան քիչ մը եւ գիրք կը բռնեն :

Յայտնի էր որ աւազակին մարդիկը դիտակ էին երկու «Զելօ»ներու այդ վայրը դանուելուն, վասնդի խիստ զդուշութեամբ կը շարժէին :

Հայուկային խումբերու փորձառութիւնը եղած էր թշնամին յանկարծակի բերել համազարկերու խուճապի մատնելու համար զայն : Այդպէս ալ կ'ընեն երբ անոնք կը մօտենան : Խուսրել Փաշան եւ իր հրամանին տակ եղողները յանկարծակի կու գան : Երկուստեք Հրացանաձորութիւնը կ'ըլլայ սաստիկ, սարերն ու ձորերը թանձր մուխով կը ծածկուին : Թորոս եւ կիւլստիկ, սարերն ու ձորերը թանձր մուխով կը ծածկուին : Թորոս եւ կիւլստիկները չորս կողմէն պաշարուած, բայց իրենց տրամադրութիւնը կը պէնի թէեւ չորս կողմէն պաշարուած, բայց իրենց տրամադրութիւնը կը նօսրանան : մնայ բարձր : Շուտով կը հաստատեն որ թշնամիին շարքերը կը նօսրանան : Գիշերը, իր թանձր մութով վերջ կը դնէ հրացանաձորութեան երկուստեք :

Երկու «Զելօ»ները կ'որոշեն, օգտուելով մութէն, կտրել պաշարման շղթան եւ անցնիլ Ագ Տավշի անտառները :

Առաւոտը հազիւ ճեղքուած՝ Խուսրել Փաշայի մարդիկը կը սկսին սեղմէ պաշարման շղթան : Հրացանները կ'որոտան : Մեծ կ'ըլլայ զարմանքնին, մել պաշարման ականքնին : Հրացանները կ'որոտան : Մեծ կ'ըլլայ զարմանքնին, սաերը փոխադարձող չկայ : Կը սկսին ամէն կողմ զդոյլ խուզարկութեան, սաերը փոխադարձող չկայ : Կը սկսին ամէն կողմ զդոյլ խուզարկութիւնը է», կը փոխան կրարու :

Աղ Տաղի ապահով լեռներուն մէջ քանի մը օր հանդստանալէ յետոյ, թորոս կւ կիւլպէնկ կ'ուղղուին դէպի Աստղիկ Լեռը⁽¹⁾։ Ճանապարհին կը հանդիպին քանի մը թուրք եւ քիւրտ գիւղացիներու, որոնք իրենց տաք խօսակցութեանց ընթացքին «Զելօ» անունը կ'արտասանեն։ Հետաքրքրուած կը մօտենան անոնց։

— Ո՞վ է այդ «Զելօ»ն, որու մասին կը խօսիք, կը հարցնէ թորոս։
— Ուրեմն չէ՞ք լսած երեք օր առաջ պատահած դէպի Տաղլան Տաղի լեռներուն մէջ, կը պատասխանեն։

— Ոչ ի՞նչ է պատահեր, կը հարցնէ կիւլպէնկ, բանէ մը լուր չունեցողի նման։

— Կառավարութեան զինուորները կոռուի կը բռնուին «Զելօ» աւազակին հետ, շատ մը զինուորներ կը սպաննուին, իսկ հրամանատար փաշան ոտքն կը վիրաւորուի ծանրօրէն։

— Դուք կը ճանչնա՞ք «Զելօ»ն, կը հարցնէ թորոս։

— Ոչ, չենք ճանչնար, կը պատասխանեն։

— Ան ձեզի վնաս մը հասցոցե՞ր է։

— Ոչ Բայց կ'ըսեն, որ ան թշնամի է մեր կառավարութեան։

— Շատ շիտակ է։ Ան թշնամի է բոլոր անոնց որ ժողովուրդը կը կեղեաքեն, անոնց իրաւունքները կը յափշտակեն եւ կ'ապրին աղայի պէս, առանց աշխատելու։ «Զելօ»ն ձեզի նմաններու դէմ որեւէ բան չունի, ընդհակառակը ան ձեղ կը պաշտպանէ։

— Մենք ալ այդպէս բան մը լսած ենք։ Բայց ան «Հինչակ» է կ'ըսեն։

— Բայց ձեզի ի՞նչ վնաս ունի անոր «Հինչակ» ըլլալը, կը հարցնէ թորոս։

— Կ'ըսեն որ «Հինչակ»ները ազատութիւն, անկախ Հայաստան կ'ուզեն մեր վրայ իշխելու, մեզ իրենց գերի դարձնելու համար։

— Մի հաւատաք այդ ըսուածներուն, ոչ թորոսը եւ ոչ ալ «Հինչակ»ը այդպիսի բան չեն մտածեր, անոնք կ'աշխատին որ այս երկրին մէջ ապրողները — թուրք, քիւրտ, հայ եւ այլ ժողովուրդները — իրարու հետ համեմաշխ եւ սիրով ապրին, իրարու օգնեն, ըլլան երջանիկ։ Այս երկրին մէջ հարուստները եւ կառավարական մարդիկ առանց աշխատելու կ'ապրին, իսկ դուք դիշեր ցերեկ կը ճգնիք, սակայն շատ անգամ անօթի կը մնաք։ «Զելօ»ն եւ իր ընկերները աւազակներ չեն, բարի մարդիկ են եւ կը սիրեն ձեզ։

Եւ իրաքանչիւրի ձեռքին մէջ կը դնէ մէկ-մէկ մէճիտ դրամ ըսելով։
— Ասիկա նուէր է ձեզի «Զելօ»ին կողմէն։

Գիւղացիները, դրամները իրենց ձեռքերուն մէջ, չեն հաւատար տեսածնուն, երազ կը թուրի, բայց շուտով կ'արթնան երազէն, եւ երբ չնորհակալութիւն յայտնելու կ'ըլլան, զարմանքով կը տեսնեն անոնց հեռացած ըլլալը։

Թորոսի այսպիսի մէծագործութիւնները, որոնք կը մէծցնէին իր ժողովրդականութիւնը, շատ եղած են։

(1) Սեբաստիա քաղաքին մէկ օրուայ հեռաւորութեան վրայ է Աստղիկ լեռը, որ 3 հազար ոտք դարձակ է։ Այդ լեռնեն կը բխի Աստղիկ գետը, եւ լեռը կը կոչուի Աստղիկ։ Այս լեռը ունի մէկէ աւելի գագարմեր. միոյն վրայ կայ աւերակ բերդ մը, ուր ժիրայր եւ «Զելօ»ները իրարու կը հանդիպին եղեր յանախ։

Սերաստիոյ Ենիխան գիւղէն դիւղացի մը կը պատմէ հետեւեալը... «Ամառուան եղանակին, հունձքի օրերուն, հինգ ձիւորներ կանդ առին մեր քով եւ հրամայեցին, որ բոլոր հնձուորները՝ հայ, թուրք եւ քիւրտ՝ հաւաքուին: Երբ բոլորն ալ մէկտեղուեցան, իրենցմէ մին հարցուց թէ ինչպէ՞ս է մեր ապրելակերպը: Մեր բոլորին լոռութենէն հասկցաւ որ շատ վատ է: Բացաւ պայուսակը եւ բոլորիս ալ, առանց բացառութեան, մէկ մէկ արծաթ մէջիտ տալով ըսաւ. «պունա տէրլէր «Զելլօ» մէքնիկի»: - (Ասոր կ'ըսեն Զելլոյի դահեկան) :

**

Յաջորդ օրը արեւը շատ բարկ էր: Դաշտային աշխատաւորները ծառուք չուքին տակ հաւաքուած էին զովանալու: Դաշտը զրեթէ ամայացած էր: Թորոս եւ կիւլպէնկ Աստղիկ Լերան մօտերը բոլորովին անակալորէն կը հանդիպին Միկիթար Տէր Նշանեանին եւ Միհրան Զէնկիւրճեանին⁽¹⁾, որոնք տեղեկանալով որ Զորումի հրէ ոստիկանապետը իր մարդոցմով Զէլուկի անցքէն անցնելու էին այդ օրը, եկած էին հաշիւը կարգադրելու:

Թորոսին անձանօթ չէին այդ հրէշին զործած ոճիրները. վաղուց կը հետապնդէր զայն, բայց պատեհութիւնը չէր ներկայացած այդքան մօտ ըլլալու անոր:

Անմիջապէս հազորդակցութեան կը նստին եւ կ'որոշեն ընելիքնին: Պէտք չէ որ կիւրճէն դուրս գայ ողջ: Այս կ'ըլլայ անոնց վճռական որոշումը:

Յաջորդ օրը արեւը հորիզոնին վրայ նոր բարձրացած, թորոս հեռագիտակով կը նշմարէ իրենց սպասած մարդոց կիւրճէն ներս մտնելը: Հազիւթէ կիւրճին կէսը հասած՝ զինուորները թակարդուած ըլլալնին կը զգան:

— Զէնքերնիդ վա՛ր, կը զուայ թորոս:

Ոստիկանապետին հրամանով զինուորները կը փորձեն ընդդիմանալ, սակայն «Զելլօ»ները թոյլ չեն տար, անընդհատ կը կրակեն, առաջին պատեհութեամբ իսկ գետին փոելով հրամանաստարը — ոստիկանապետը: Զինուորները տեսնելով իրենց պետին սպաննուիլը, կը սարսափին, կը դիմեն փախուստի, հակառակ դետին փուուած կիսամեռ իրենց ընկերներու աղաչանքներու:

«Զելլօ»ները հասած ըլլալով իրենց նպատակին, չեն հետապնդէր փախչողները:

Կոիւէն յետոյ յայտնի կ'ըլլայ սակայն որ կիւլպէնկի ձին առջեւի ոտքէն վիրաւորուած՝ չի կրնար արագ ընթանալ: Ատիկա խոչոր հարուած մընէր կիւլպէնկին համար, որովհետեւ իր ձին իր անձին նման կը սիրէր, կը գուրզուրար վրան: Բայց պէտք էր աճապարել հեռանալ դէպքի վայրէն: Դէպի ձախ ուղղուելով անտառին խիտ մասին մէջ կանդ կ'առնեն, սպասելով որ մութը օգնութեան հասնի....:

Յաջորդ օրը, այդարացէն առաջ, երբ կը պատրաստուէին մեկնիլ, կը նկատեն որ ձին անկարող է ոտքի կանդնելու, մահամերձ վիճակ մը ունի: Ամէնքն ալ կը տիրին: Կիւլպէնկ չի կրնար զսպել իր արտասուքը: Պէտք էր

(1) Այս երկու հերոսները, որ Մարգուանի բանտէն փախուստ տալով ապաստանած էին այդ կողմերը եւ ունեցան հերոսական զործունելութիւն, 1893 Սեպտ. 8-ին կը նահատակուին Մարգուանի մէջ:

սակայն հեռանալ թրքական նոր ուժեր հասնելէ առաջ: Կիւլպէնկ՝ ճարա-
հատ՝ կը համբուրէ ձիուն ճակատը եւ երկու կապար տեղաւորելով անոր
դանկին մէջ կը հետեւի ընկերներուն....:

**

Ընկ. Ս. Ճիվանեան իր «պատանեկան յուշեր»ուն մէջ կը գրէ.— «Օր
մը, շատ լաւ կը յիշեմ, մեր գիւղը, Սէօյկիւրդլու, ոստիկան զինուորներով
լեցուած էր, վասնզի զրոյց շրջած էր թէ «Զելլօ»ները պիտի հանդիպին: Ո՞վ
հաղորդած էր լուրը, ոչ ոք գիտէր: Ոստիկանապետը իջեւանած էր Տ. Կա-
րապետ Քհնյ.ի տունը, իսկ զինուորները դիրք բռնած էին գիւղին ամէն մէկ
անկինը: Հայրս ալ կանչած էին Տէր Հօր տունը: Հայրս եւ Տէր Հայրը կը
ջանային համոզել ոստիկանապետը, թէ լուրը անհիմն է: «Զելլօ»ներէն ոչ
մէկը գիւղ հանդիպած է որեւէ ատեն: Ոստիկանապետը չէր համոզւեր
բառածներուն, կը յոխորսար, որ լսածը ճիշդ է եւ եկած է անմոռանալի
դաս մը տալու անոն:

«Հայրս որ Տէր Հօրմէն աւելի համարձակ էր թուրքերու առջեւ, ոս-
տիկանապետին կ'ըսէ.— «Զելլօ»ներու համար կ'ըսեն թէ միւտ ծպառած կը
պտտին եւ ոչ ոք կարող է ճանչնալ զանոնք: Թերեւս զինուորական հագուս-
տով անոնք զինուորներուդ մէջ են, ի հարկին խիելու համար ձեղ՝ ձեր կըռ-
նակէն»: Ոստիկանապետին օգնականը ներկայ ըլլալով խօսակցութեան, կ'ա-
ւելցնէ.— «Ես ալ լսած եմ «Զելլօ»ներու մասին այդպիսի պատմութիւններ»,
եւ կ'ընէ Աւետիք Տէրէսիի կոռուին պատմութիւնը: «Զելլօ»ներու արձակած
գնդակներէն եւ ոչ մէկը վրիպեցաւ, մեր զինուորներու մեծ մասը քանի մը
վայրկեանէն մահացան: Կարծես աներեւոյթ էակներ ըլլային, յանկարծ
կ'անհետանային եւ յանկարծ երեւան դալով մեր կոնակէն կը հարուածէին:
Կատաղի զայլերու նման էին, եւ սակայն միեւնոյն ատեն դիմու, բարեսիրտ
էին, որովհետեւ նախ մեղի քանիցս ազդարարեցին որ դուք բռնութեան զո-
հեր էք, հետեւարար անմեղներ, չենք ուզեր ձեր արիւնը թափել, եթէ մեզ
չստիպէք: Ասկայն մեր հարիւրապետը անխոհեմ դանուեցաւ եւ հրաման
ըրաւ կրակելու, որուն հետեւանքը եղաւ մեր չարաչար պարտութիւնը, ահա-
ւոր կորսւատը»:

Ոստիկանապետը սարսափով լսելով Հօրս եւ զինուորին պատմութիւն-
ները, ոտքի կ'ելլէ եւ խօսքը Հօրս եւ Տէր Հօր ուզելով կ'ըսէ.— «Բանի որ
դուք կ'ըսէք թէ «Զելլօ»ները հոս չեն հանդիպիր, կը հաւատամ ձեր խօսքին,
զինուորներս հաւաքած կը մեկնիմ»:

«Եսոյն օրն իսկ ոստիկանապետը իրեններով կծիկը կը դնէ: Յաջորդ
օրը «Զելլօ»ները կ'երեւին մեր գիւղին հիւսիս-արեւմտեան կողին վրայ Կէօլ
Պէլէյին ըսուած տեղը, ուր կար պաղուկ ջուր մը, լճածեւ: Հայրս ծանօթ ըլ-
լալով անոնց, կը հանդիպի ու կը հաղորդէ հարկ եղած տեղեկութիւնները,
եւ ոստիկանապետին ո՛ր ճամբով վերադառնալը»:

**

Հայրենիքի ազատութեան նուիրուած Հնչակեան հայդուկներուն հա-
մար կային կանոններ, անդիք հասկացողութիւններ թէ կոռու տեսակէտէն
եւ թէ անոնց ազրելակերպին մասին: Այդ անդիք հասկացողութիւններէն

մէկն էր այդ՝ որ անոնք պիտի չամուսնանային։ Թորոսի ասպատակային կեանքը սակայն անոր մէջ յառաջացուցած ըլլալով ծայրայեղ յանձնապաստանութիւն, իր անձը կը նկատէր անհպելի, հետեւաբար յանդզնութիւնը կ'ունենայ իախտել այդ հասկացողութիւնը եւ նշանուիլ գեղեցիկ օրիորդի մը — իլմաս Ծառուկեանի հետ։

Եթէ այդ հասկացողութիւնը խախտողը ուրիշ մը ըլլար Թորոսի տեղ, թերեւս պատժուէր, կազմակերպութենչն հեռացուէր։ բայց գիւրին չէր այդպիսի պատիժ մը անօրինել Թորոսի համար։

Աղէտարեր այդ քայլը զէնքի ընկերները կը ջանան արգիլել, բայց Թորոս, խառնուածքով յամառ, չանսար ընկերներու խորհուրդին եւ կ'ամուսնանայ 1893ի ձմեռուան առաջին ամսուն, երբ համատարած ձերբակարութիւնները սկսած էին, որպէս հետեւանք 1892 Դեկտեմբեր 25ին, Տիշէկ Յովհաննէսի ձեռքով, Փոքր Հայքի 82 քաղաքներու մէջ թուրքերուն ցրուուած հետեւեալ յայտարարութեան։

«Օսմանցինե՛ր,

«Համել են Ապտիւլ Համիտ բռնակալի քագաւարութեան վերջին օրերը, որ անպատճել է իսլամութեան անունը եւ կեղտառել Օսմանի գահը։

«Այդ բռնակալը յափշտակի է կայսրութիւնը եւ աւերել է մեր սիրելի հայրենիքը, եւ իրեն կառավարութեան զրովով պահելու համար՝ մեր ամենալաւ հայրենասէրների արիւնն է հոսեցնում։

«Այդ գործերի համար վրէժխնդրութեան ձայնը բարձրացել է մինչեւ երկինել։

«Գործելու ժամը հասել է։ Իսլամի միլիոնաւոր հաւատարիմները, որ ազատ կերպով ու առաջդիմելով ապրում են մէկ այլ, ուժեղ տէրութեան ձեռքի տակ, գալիս են մեզ օգնութեան։

«Եղէ՛ք քաջարի։

Եօզզատի կառավարութիւնը սարսափած այդ յայտարարութենէն, եւ կասկածելով թէ հայերու դործ է այդ, կը սկսի հազարաւոր հայեր լեցնել բանտերը եւ զանոնք խոստովանեցնելու համար ահռելի տանջանքներու ենթարկել։ Իսկ տղէտ, մոլեռանդ թուրք ամբոխը կառավարութեան մեղսակցութեամբ աւարի կու տայ եւ սպաննութիւններ կը կատարէ կեսարիոյ մօտիկ հայ գիւղերու մէջ։ Ձերբակալուած եւ բանտարկուած էին բոլոր յայտնի հայ անձնաւորութիւնները։

Կիւրինի մէջ կացութիւնը տարբեր չէր։ Գերազարգուուած թուրքեր, ուրոնց մէջ կային կառավարութեան մարդիկ, հայ վաճառականները կողոպատեր եւ գիւղէն քշեր էին։ Շիրվան Ղազարը եւ իր ընկերները Պողոսի գիւղերուն մէջ սպաննուեր էին։ Իսկ Հայածեան Թորոս քաջ երիտասարդը չարաչար խեղդած էին Սարը Ղալայի ու Ռէզուխ գիւղի մէջտեղը։ Նոյնպէս Կէտիկ Օվասիի հայ բնակչութիւնը չարաչար խոշտանդուած էր։

Ձերբակալուած էին արդէն «Զէլօ»ներէն կիւլպէնկ, Փանոս, Միրիջան եւ Տիշէկ Յովհաննէն։

Թորոս լսելով հանգերձ այս բոլորը, մանաւանդ իր չորս ընկերներուն ձերբակալուիլը, կանտեսէ իրեն եղած ամէն խորհուրդ եւ խնդրանք — հեռանալ ընտանեկան տունէն եւ ապահով վայր մը անցնիլ — դուրս կու գայ, ծպտուած, կիւրինի շուկան։ Իր չար բախտէն կը ճանչցուի յայտնի մատնիչ-

Արտես կհմալ Օվլի Համբարձու, որը անմիջապէս լուր տալով սստիկանութեան կը ձերբակալուի, կ'առնուի շվթաներու ներքեւ ու կը նետուի ըանտը: Այդ տեղի կ'ունենայ 1893 Փետրուար 17-ին:

**

Թուրոս, Գաղաստիոյ բանտէն, գեռ գատավարութիւնը չոկած, կը գրէ Հետեւեալ նամակը իր ընկերներուն .—

Սիրելի ընկերներ,

Կասկածս կ'իրականայ: Բանտավահերէն մէկը, որ բան մը չի պահեր ինձմէ, այս կէսօրին ըստ թէ գիշերը սաստիկ իրամաներ հասած են Պոլիսն, թէ առոնց հահեմատ պէտք է մէկ բանիներ կախուին, եւ մնացեալները աբարուին ևուաւոր վայրեր: Ինձ համար յայտնի էր այս վախճանը: Հիմա նեանքիս վերջին ժամերը կը մօտենան. կը վստահեցնեմ ձեզ որ պաղարին կերպվ կը դիտեմ այս վախճանը. աս գարմանալի չէ. արդէն հաշուի մէջ էր ինձ եւ իմ ընկերներուս համար: Բայց ես աւելի գործելու փառքը կ'ուզէի ժառանգել. Ֆիշ գործեցի, ահա միակ ցաւս: Ժողովուրդին ծառայելու զերմ փափաներս չյագեցան: Ցաւս բող մարի շունչիս ենու. փափաներս կը կտակեմ ընկերներուս: Ներկային վրայ չեմ խորհիր: Վերջին ակնարկով մը անցեալը կը տեսնեմ առջեւս պատկերացած, լեռները, անտաները, արտերը, գիւղերը, որ այնքան մտերիմ են ինձ...: Այս, իմ կոխեներս... հայդուկային կեանքը իր հանոյներով, իր տագնապներով կը շարուին աչքիս առջեւ...: Նոյնպէս կը տեսնեմ իմ բազմարիւ սիրական հայ գիւղացիներս, որոնց օգտակար ըլլալուս համար սրտանց ուրախ եմ: Գիտեմ, ապագային յոյսերս պիտի կատարուին անշուշտ: Կախաղամին տակէն կարծես աւելի պարզ կը տեսնեմ մեր ցանկացած առաւօտին արշարյալ. այն համոզումս ալ միշտ կը մնայ, որ նահատակներու արկւնով միայն հայ ժողովուրդը կրնայ տեսնեալ նոր, բախտաւոր կեանք մը: Այդ կեանքին համար որքան արխու քափուի 7 ժիշ է: Մեր ուղածները օր մը անպատճառ պիտի իրականան: Ժողովուրդը, մղուած իր բըշուառութենէն՝ պիտի շարժի միշտ, մինչեւ որ նոր կեանք մը ձեռք բերէ, միայն թէ անոր սրտու, խելացի առաջնորդներ պէտք են. այդ ալ դուք պիտի ըլլաք: Մի մոռնաք ձեր թորոսի այդ կտակը:

«Ուրախ եմ որ միւս ընկերներս կը պահեն իրենց պաղարինութիւնը: Կիւլպէնկը կ'ըսէ. «Այս իմ սիրելիս, խե՛զն հայ ժողովուրդ, երկ տասը կեանք ունենայի, տասն ալ կու տայի ժեզի համար»: Եթէ առիբը գտնեմ, դարձեալ կը գրեմ. երէ չգտնեմ, իմ իրածեցս կու տամ բոլոր սիրելիներուս: Թող ներէ ինձ ընտանիքս, որ խաղաղ ժում ժնանամ: Քաջալերեցէ՛ք իմ սիրական գիւղացիներս, ըսէք անոնց թէ թորոսները կրնան մեռնի ու պէտք է որ մեռնին, բայց անմահ են լուսաւոր գաղափարները. հաւատք գոյացուցէ՛ք մեր արդար դատի յաղքանակին մասին: Կրծքիս կը մեղմեմ բոլոր պաշտիկ հայ գործիշները, բող երբեք չքունան եւ միշտ բարձր պահեն յեղափոխութեան դրօշը - Հնչակեան Դրօշը: Կորուստով պիտի շահինք»: Գաղատիոյ բանս

ԹՈՐՈՍ

Վեց ամիս բանտային տհուելի չարչարանքներէ յետոյ բանտարկեալներու գատավարութիւնը կը սկսի Յունիս ամսուն: Այդպիսի գատավարութիւն

մինչեւ այդ տեսնուած չէր թուրքիոյ որեւէ գատարանին մէջ : Բանուարկեալ-
մինչեւ այդ տեսնուած չէր թուրքիոյ որեւէ գատարանին մէջ : Բանուարկեալ-

Հակառակ այն հանգամանքին, որ Գալատիոյ լանտը լցուած էր հա-
րիւրաւոր Հայ ամբաստանեալներով, դատարանը կը դատապալուէ միայն 40-
50 հոգիներ . այս երեւոլթը կը բացատրուի անով, որ շատերու յանցանքը մեղ-
մացուած էին շնորհիր կաշառքին, առաջին հարցաքննութեանց առեն : Ասկէ
զատ չնորհիր կեսարիոյ Հայ փաստարան Արևենակ էֆ. Ենավլեանին, որ ին-
կատ կերպուէր, եւ կատարած է հոն նախարինամական դեր ու բազմաթիւ
կերպի կը գտնուէր, եւ կատարած կախարդանէն : Անձանօթ մնացած այս մարդա-
հայ լանտարկեալներ ազատած կախարդանէն : Անձանօթ մնացած այս մարդա-
հայ սէր եւ ազգասէր հայուն հանգէտ իր հիացմունքն ու յարգանքը կը յայտնէ-
ր . Օհանեան, հետեւեալ կերպով .

«Առաջնակարգ օրէնսդիք եւ շատ հմտւա տաճկադէմ, խորապէս տեղ-
եակ թրքական հողերանութեան, մտերիմ բարեկամ կուսակալ Ապէտին փա-
շայի: Եատ սիրուած ու յարգուած էնկիւրի օտար հիւպատոսներէն, իր
վարուելակերպով կը հարթէր, կը կարգադրէր ամէն խնզիր որ երեւան կու-
գարուելակերպով կը հարթէր, կը կարգադրէր միջնեւ անդամներու միջնեւ: Այս եղական գիրքէն
գար կուսակալութեան եւ հիւպատոսարաններու միջնեւ: Այս եղական գիրքէն
կ'օգտուեի իր աղջակեցներուն անզնահատելի ծառայութիւններ մատուցանելու:

«Աղիսին փաշան իր ժամանակին լաւագոյն թուրք ըանատեղծ-դպրութէն էր : Կարմիր Սուլթանը կը կասկածէր միշտ գրագէտներէն : Աղիսի փաշա ինկիւրիի վալի նշանակուած էր կասկածէլի ոյժ մը Պոլսէն հեռացնելու նպատակով :

«Գրագիտ Ապիտին վաշա առաջին ակնարկով նշմարած է հմուտ տաճ-
կագիտը եւ մտերմական կապերով կապուած է անոր հետ : Արմենակ էֆ-
կտարկեցա խորհրդականն է, միջնորդ է : Երբ եափքաներու հետեւանքով հա-
պարկեցա լեցուէին ինկիւրիի բանոը, ինք մրջնային աշխատանքի
բիւրաւոր հայեր կը լեցուէին ինկիւրիի բանոը, ինք մրջնային աշխատանքի
մը կը նուիրուի, առ երեսս իր փաստաբանի անտարբեր, նոյնիսկ թրքասէր
դէջ ինք շատ լաւ գիտէ թէ զոնէ 40-50 հոդին տարիներու բանտար-
դերին մէջ : Ինք շատ լաւ գիտէ թէ զոնէ 40-50 հոդին տարիներու բանտար-
դերին պիտի գատապարտուին : Պէտք է մեծամասնութիւնը զոնէ ազատել,
ներկայացնելով իր խարուածներ եւ անգիտակից մեղսակիցներ : Այս կերպով
կը բացատրէ խնդիրը հարցաքննիք դատաւորին, Ընդհ. Դատախազին, յետոյ
կը ներչնչէ Ապիտին վաշան, տեղեկագիր մը զրկելու Պոլիս, ցոյց տալով
թէ յաշն օտար հիւրատառներու կայսերական ներում մը այս խարուածներու
մասին, Զատկի առթիւ, ինչ մեծ առաւելութիւններ կրնայ առաջ բերել,
միեւնոյն առեն Ապիտին վաշային ինչ օգուտներ կրնայ հայթայթել : Վալին
միեւնոյն առեն Ապիտին վաշային ինչ օգուտներ կրնայ հայթայթել : Վալին

կերպագուսան։ իսկ դիմաւոր ամբաստանին եղանելը անվախ, կարեն կեցուածք յը կ'ու-

Մօտ Երկու ամիս աեւող դատավարութեան ընդարձակ տեղեկագրութիւնը՝ դատապարտուած Կեսարացի Ռուբէն Ճիշճահիրձեան անձի մը կողմէ՝ օրին խեղաթիւրուած ձեւով կ'ուղարկուի Պոլսոյ թուրք թերթերուն, որ կառավարութեան հարահանդով նոյնութեամբ լոյս կը տեսնեն Պոլսոյ «Արեւելք»

Հւ «Հայրենիք» թերթերուն մէջ: Ճիշտահիւճեան իր այլ տիտոր դերին համար կը վարձատրուի, աղաս կ'արձակուի:

**

Թողոս կախաղանէն մէկ օր առաջ կը գրէ հետեւեալ նամակը եւս, որպէս հուսկ բանք...

«Սիրելի ընկերներ,

«Ա'լ առայգ է, ժամերով կը համբուին մեր օրերը. կ'օգտուիմ առիրէն, ժանի որ դիակ մը պիտի դանամ վաղը: Կեանիքի եւ մահուան մէջունզը կանգնած եմ, մարդարէական ոզի մը կու զայ իմ վրայ, ապագան երբեք այս- խան պարզ սեսած չունէի, հաւատքը ինձ համար իրականութիւն կը դառնայ այս պահուս: Այդ հաւատքը ներշնչեցէք ժողովուրդին, նաեւ սա փրկարար համոզումը քէ՝ ժողովուրդի համար ուզել եւ կարենալ նոյն բաներն են: Զի- նեցէ՛ք կիներն ալ այդ գաղափարով: Թուրքին մերկուրիւնը, ապականու- թիւնը եւ կործանող ընթացքը ազատ համարձակ երեւան հանեցէ՛ք, վշտաց- եալներ շուտ կը միանան: Հարուածներէ եւ կորուստներէ մի վհատիքԱ այս ցաւերուն սկիզբն է, կոխներ, արիւն, ա'յս է ազատութեան նամբան: Բնաւ մի քուլնաֆ, փրկուրեան օրը մօտ է, երէ անօգնական չմնան գործիչները: Հայու ազատութիւնը հայը պիտի գործէ. մուրալը օգուտ չունի, միշտ պիտի խարեն ձեզի: Շուտ պիտի հասնի ցանկալի օրը: Շատ ոյժ պէտք է տալ հայ- դուկներու կազմակերպութեանց, տառնե հրաշքներ կրնան գործել: Շատ գոր- ծեցէ՛ք, աղէկ գործեցէ՛ք, միասին գործեցէ՛ք: Թուրք քունակալի ապականած կառավարութիւնը միշտ առիրներ պիտի տայ ժողովուրդը կատղեցնելու. այդ կատարութենէն միշտ պէտք է օգտուիլ: Միրու տուելք, պատրաստեցէ՛ք գիւղացիները... ա'յս իմ սիրական գիւղացիներս... Զգուշացէ՛ք շահագոր- ծուող ժողովուրդները իրարու դէմ զրգուելէ, մեր դատը անիրաւ, քոնակալ եւ շահագործող կառավարութեան դէմ է, որ կառավարութիւն չէ, այլ իրե- շային մի նիւագ, որ իր հոտած գոյուրիւնը պահպանելու համար իր բոլոր ժողովուրդներու արիւնը կը ծծէ...: Ապագան երկու քուէ ունի, մին պիտի քէնէ այս անարգ կառավարութեան աղտոտ գոյուրթեան վրայ, միւսը պիտի քէնէ մեր ներքին եւ երոպացի քշնամիներուն երեսը. իսկ մեր քշուառ սի- րելի ժողովուրդին կը մնայ փառաւոր յազրանակը, երէ գիտնայ առանց յուսահասնելու առաջ ընթանալ այս վշուտ ու արիւնակի նաևսպարհէն:

Հինգս միասին՝ պաղաքիւն կերպով եւ երէ կարելի ըլլայ՝ արհամար- հանենով մակը դիմաւորելէ առաջ, կախաղանի տակէն պրտանց կը գրկենի մեր բոլոր սիրելի ընկերները. մեր խոնարի յիշատակը յարգադներու կը կուա- կենի շարումակել մեր գործը: Մնա՛ք բարով, մնա՛ք բարով...: Ա'յս այս խոսքն կը սարսաւ...: Այսքան շուտ... ինքզինքս յուզուած կը զգամ... բայց պիտի չպակսի իմ մէջ ուժը եւ մահուան առջեւ ալ պիտի կրնամ ըսել «կեզօն» ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ...»: Մնա՛ք բարով. կրկին կը սեղմեմ կրծքին բոլորդ ալ: Ա'յս, երանի քէ իրական ըլլար... խոսք լմնցաւ... կախողանը ինձ կը սպասէ...:

Կաղատիա բանտ, 17 Յուլիս 1893

Զերդ՝ ԹՈՐՈՍ

Զարագործ Սուլթանը հանդիսուս սրսով կը վաւերացնէ կնկիւրիի գա- ռապանին վճիռը: Յուլիս 18 կէս կլշերին կախաղանի դատավարութեանը հինդ

Հնչակեանները կ'արթնցնեն և ձեռնակապերով կը տանին Տնօրէնին սենեակը, բերել կու տան հայ քահանան որպէսզի կրօնական պարտականութիւննին կատարեն: Քահանան կը խոստովանեցնէ զանոնք եւ հրաման կ'ուզէ երթալ հաղորդութիւն բերելու: Զեն արտօներ: Կը տանին քաղաքին Ղալէ ըսուած հրապարակը, ուր պատրաստուած հինգ կախաղանները՝ զինուորներով Աջապատուած կ'ըլլայ: Նախ կը կարդացուի Մեծ «Զելօ»ին - Թորոս Ծառուկեանին մահավճիւրը:

Թորոս ամենայն պաղարիւնութեամբ մօտենալով կախաղանին կ'ըսէ.

«— Դուք ո՞վ էք որ ինձի պէս «Եիլիսո» մը պիտի կախէք: «Կեցցէ՛ Հայուստան», կը պոռայ ու ձեռնակապ ձեռքերովը կը քաշէ կախաղանի չուանը եւ դլուխը կ'անցընէ հանգոյցին մէջ:

ԿիկլՊէնկ իր սիրելի ընկերոջ կախուիլը տեսնելով կը մարի, եւ մասած վիճակի մէջ կը կախեն:

ՏԻՇԼէկ ՅՈՎՀԱՆՆէՍ մինչեւ վերջին վայրկեանը իր անմեղ ըլլալը կը պոռայ:

ՄԻՐԻԶԱՆ անտարբեր կը մնայ, գոյնն իսկ չի փոխեր ու անփութօրէն կը յառաջանայ զէսի կախաղանը:

ՓԱՆՈՒ անդաղար կը հայհոյէ Սուլթանին և թրքական ամէն որբութեան: Կախաղանին մօտեցած պահուս անոր վերջին խօսքը կ'ըլլայ - «Կը ցաւիմ որ 40-50 թուրք աւելի չմեռցուցած կ'երթամ»:

Հինգն ալ կը ճօժին կախաղանին վրայ: Ու վարագոյլը կ'իջնէ:

Սուլթանը իր արիւնոտ դահին վրայ կը ծիծաղի չնականօրէն:

«Ամէն բան կատարուեցաւ, կը գրէ ՀՆՉԱԿԻ թղթակիցը, Գաղատիոյ մահուան գատապարտուածներէն հինգ հոգիի վրայ պատիժը գործադրուեցաւ Յուլիո 18ի լուսաղէմին: Հինգ հերոսներ այլեւս չկան. կախաղանը խեղդուեց զանոնք: Այլ հերոսները Հայոց յեղափոխական շարժման առաջին նահատակները եղան, որ կեանքէ զրկուեցան Սուլթանի պաշտօնական Փէրմանով: Երբ կը հանեն կախաղան, անոնց քայլուածքը, անոնց դէմքի արտայալառութիւնը ցոյց կու տայ հաստատակամութիւն մը, արիւութիւն մը, որ շատ քիչեր կրնան ունենալ մահուան առջեւ: Ո՞վ գիտէ, թէ ինչ կը մտածէին այդ ժամանակ այդ հինգ անձնուրաց հահատակները, բայց անոնց վերջին ոգեշունչ աղաղակը կը մտանէ անոնց վերջին մտածումը — «Կեցցէ՛ Հայաստան . . .»:

**

Որպէս վերջաբան, կ'ուզենք հրաւիրել ընթերցողի ուշադրութիւնը թորոսի Գաղատիոյ բանաէն իր ընկերներուն ուղղած երկու ուշադրաւ, դիւցաղնաշունչ նամակներուն վրայ: Կ'ուզենք որ կըկին կարգան խորագէս ըմբռոնելու համար թորոսի եւ իր ընկերներու անսահման նուիրումը հայութեան, տառապող ժողովուրդներու եւ հերոսական խիզախումը ընդդէմ բռնակալութեան:

Թորոս բանափին մէջ, ահաւոր չարչարանքներու ենթակայ դիշեր ու ցերեկ, իր անձի, իր ընտանիքի մասին չի մտածեր, ան կը մտածէ, կը խորհի իր սիրական ընկերներու մասին, թշուառ հայ գիւղացու մասին ու կը

թելազրէ որ չթուլնան, պահեն իրենց հաւատքը հայութեան ազատութեան համար : Ան չ'ուզեր որ իր եւ իր լնկերներու մահովը ընկերներ թուլնան, այլ դօտեպնդուին, խորացնեն հայ ժողովուրդի հաւատքը, որովհետեւ «մեր ու զածները անպատճառ պիտի իրականանան օր մը» :

Թորոս իր երկու նամակով կտակ մը կը ձգէ իր լնկերներուն եւ հայ ժողովուրդին, որպէսզի «շատ գործեն, աղէկ գործեն, միասին եւ համերաշխ գործեն, որ պայծառ ապագան շուտով համնի...» :

Ի՞նչքան սէր, ինչքան գուրզուրանք դէպի հայրենիքը, դէպի հայ ժողովուրդը, դէպի ասանջուող մարդկութիւնը, երբ կ'ըսէ .— «Թորոսները կը սան մեռնիլ եւ պէտք է որ մեռնին, բայց անմահ են լուսաւոր գաղափարները» :

Թորոս կախաղանի առջեւ իսկ աւնի մէկ ցաւ, այդ այն է, որ ժողովուրդը ին ծառայելու ջերմ փափաքին յագուրդ չտուած կը մահանայ : Կրծքին կը սեղմէ բոլոր հայ գործիչները անխափիր, երբ անոնք կը ծառայեն հայութեան արդար գատին :

«Երբեք չթուլնաք, միշտ բարձր պահէք յեղափոխութեան դրօշը, Հնչակեան դրօշը» :

Զմայէլի հոգի... հերոսներուն հերսուլ :

**

Թորոս Ծառուկեան եւ իր լնկերները իրենց անկաշառ, անկեղծ ու հերոսական ծառայութիւններով, թէեւ չկրցին իրենց գաղափարներուն իրաւկանացուամը տեսնել, ինկան անասելի բոնութեան հարուածներուն տակ, բայց իրենցմէ վերջ եկող սերունդը ովզունեց իրենց պայքարին յաղթանակը — Հայութեան արեւածադրը — Սովետական Ազատ Հայաստանը : Թորոսները անմահացան իրենց մահովը :

«Նայիրի» Շաբաթաբերք,

ՍԻՐՎԱՐԴ

Նառուկեանի առասպելական քաջագործութիւնները ժողովրդական աշուղները կը մէկն զայն դիւցազներդել : Անոնց մէջ Աշուղ Առաքելի հեղինակած տեսթանը եղած է ամենէն ժողովրդականը, զայն կու տանք ստորեւ, թուրքերէնին հետ եւ հայերէնը :

Սվագ տըր վկայէրի, Գայսէրի Մէրֆէզի,
Գորգումտան քիրքէյօր, հեր եկրտէ, հերքես,
Թէք կէօգ քէօփրիւմտէ վուրսաւն պէշ չերքէզ,
Քիմսէյէ մէյտան՝ վէրմիյէն ԶԵԼՈ :

Նահանդ է Սերաստիա, Կեսարիա՝ Կելւոն,
Վախէլ կը դողան բոլորն ամէն կողմ,
Թէք կէօգ կամուրջին զարկիր հինդ չերքէզ,
Ոչ ոքի ասպարէզ չտուո՞ղ ԶԵԼՈ :